

## «Ի ՄՏԱՆԵԼ ԱՐԵԳԱԿԱՆ»

Հեղինակ՝ Անել

... Մայրամուտի շողերուն մէջ ոսկեբռոյր  
ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Միշտ դժուարացեր եմ պատասխան մը գոնենքու այն հարցումին թէ բանաստեղծութիւնը կը ներկայացնուի<sup>2</sup>, կը բացատրուի<sup>3</sup>, երբ ի յառաջազունէ գիտենք թէ ըստ եռթեան՝ բանաստեղծութիւնը բացատրութիւն է, մեկնութիւն ու լուծում, պատասխան է հարցումներուն, որոնք մտատանչեր են մեզ: Այլ խօսեն համար բանաստեղծին մասին, նախապայման է ներկայացնել բանաստեղծութիւնը, երբ գիտենք թէ ոճը՝ մարզն է եւ թէ աւելի լայն ու ամբողջական առումով՝ գործը կը նոյնանայ հեղինակին հետ, որով եւ գործը ներկայացնել կը նշանակէ ներկայացնել մարդը, բանաստեղծը:

Ո՞վ է բանաստեղծը, ի՞նչ է իր ինքնութիւնը, իր եռթիւնը, եւ իր առաքելութիւնը: Ունի՞ առաքելութիւն մը, եւ եթէ այն, զայն ո՞վ վստահեր է իրեն, եւ վերջին հարցում ինք հաւասա՞ր է իրեն, իր ստեղծագործութիւնները կը համապատասխանե՞ն իր խոկ սահմանած ու հոչակած առաջադրանքներուն, իր պատկերած սեփական կերպարին: Բանաստեղծը կը յաջողի իր առաքելութեան մէջ, եթէ կիրագրծէ այդ առաջադրանքները, եթէ իր գործերուն մէջ յաջողած է ցոլացնել ու ծաղկեցնել իր բաղադրական բանաստեղծութերը:

«Ի մուանել արեգական» բանաստեղծութեանց հատորը (\*) կարդալու համար

հարկ է դիմել գարտուղի գործընթացի մը. պէտք է բարձրանայ մինչեւ եզ 71ի վրայ դրուած ֆերբուածը, որ վերնագրուած է... «Բանաստեղծը»: Գրքին ակունքը կը գտնուի հոն, գրքին բանալին, բանաստեղծի սրտին բանալին: Տոքք. Կարօ Կարապիտեան, բանաստեղծ Անել հոն կը ներկայացնի. ինչեւութիւնն ու առաքելութիւնը բանաստեղծին, 4+3 և 4+3 վանկերու կշոյոյրով, բառատվն տողերէ կազմուած ֆերբուածով մը, որ կատարեալ բնութագրումն է բանաստեղծին:

Իր նախլսնորած դրութիւնն է 4+3ը, որ Փօյ Վերէթէն ի վիր երկար համբայ կորած է արգէն, եւ հնչեակը: Ծարունակիով նուիրագործուած աւանդութիւնը, ան կը մնայ դասական: Ասիկա յարգանքի ծեւ մըն է հանդէպ ֆերբողական արուեստին կանոններուն: Իր մօտ պատկերին գեղեցկութիւնը որքա՞ն հմայիչ է, նոյնիան յուզական, խոռվիչ, խոր է գգացումը, մտածումը: Անթերի, կատարեալ.

Վայրաշարժի սուլոցին բաշած ճայնէ պատկրուն...

Մինչ շոգեկառք ու սուլոց միջոցին մէջ կ'անհետին: (Եզ 77)

Այսպէս ան կը գծէ կերպարանքը... վերացականին.

Կեանի՞ր ամբողջ վախերու անտառ մըն է խռովիչ,

**Երեւելի եւ իրաւ, աներեւոյք սակայն գոյ:**

**Վախեր ամէն հասակի, ամէն գոյնի, տեսակի,** (Էջ 81)

Պատգամը կը փոխանցուի հեշտութեամբ, որպիհուու ընթերցողին եւ բանատեղին միշտ կապը կը ստեղծուի մատուցուողին եւ ընկալողին զգացումներուն եւ պատկերացումներուն, մտածումներուն, գոյներուն, երաժշտականութեան հարազատութեան գծով: Մատուցուողին հարազատութիւնը կը համապատասխանէ լեռեցողին ակենայրեան, կանոններուն յարգումին իսկ պատեառով չի խանգարեր ալ զայն: Այն ատեն ընթերցումը կը բարձրանայ վայերի մակարդակին, ու կը վերածուի գալիքի օրերուն մէջ յուշարա արձագանքի:

**Անվերջ, հանդարտ կը ճիւնէ, տրտում, յոյն վեհութեամբ,**

**Խոշոր, մամուր փարիլներ անփոյք կ'իշենն երկիննէն...** (Էջ 96)

Կոտրակուած մէջբրումը բաւարա է գաղափար, ճաշակ մը տարու համար ամրողական պատկերացումնին մասին, սա հիմնական առաւելութեամբ թէ բանատեղը չի գոհանար պարզ ու մատչիի նկարագրութեամբ, այլ միշտ ու միշտ երեւոյքը ներդաշնակօրէն կը կապէ ու կը միաձուկէ ապրումին: Երեւոյքին խորիդանշական նկարագրութիւնը պատրուակ ու միջոց է՝ անցնելու զգացումին դրսեւրման, որուն կ'ըսենք՝ ապրում. մեր մէջ կ'ապրինք նկարագրութիւնը: Երեւոյքին ներգործութիւնը կողեկանին վրայ բացայայտ է, հաւասար՝ նոյն մակարդակի վրայ: Ան կը յաջողի - զեղեցիկին գաղոնիւմ հո՞ւ է - երշանկօրէն հաշտեցնելի վերացականը նիւթականին, եւ նիւթականը վերացականին հետ, կը միաձուկէ զանոնէ հարազատ ու ամրողական պատկերացում մը տալու համար: Այս պատմառով է որ իր երրուածները կատարեալ խորութիւն

մը կը ստանան:

**«Ճուրտ հովեր» (Էջ 65), «Լավան»**

**(67), «Զինհալ» (69), «Խաղաղութիւն»**

**(76), «Մեկնումներ» (77), «Ձմեռ» (79),**

**«Կը Զիւնէ» (96), «Ոչ, աշում չէ տակաւին»**

**(112), այս շատ սահմանափակ վերաբաղլ խորագիրներում՝ կը տրուի միայն իրը**

**ուղեցոյց կամ փաստ՝ ըստուածը ստուգող**

**եւ հաստառող: Սահմանափակ՝ որպիհետեւ**

**հարկ պիտի ըլլար արտայատուած**

**իրաքանչիւր տեսակետին դիմաց մէջբրելի**

**ֆերբուած մը, երրուածները: Եւ այն**

**ատեն վերարտադրութիւնը պիտի դառնար**

**գրաւոր... ընթերցանութիւն մը: Զեւով մը**

**յայն հասարակութեան առջեւ քանալու եւ**

**կարդալու գիրքը: Փորձութիւնը կը մնայ**

**գօրաւոր, երբ մանաւանդ այս ֆեր-**

**բուածները բնա մելնութեան չել կարօտիր,**

**- այնքան հաղորդական են զգացումներուն**

**շերմութեամբ, մաքուր գոյներուն**

**գեղեցկութեամբ, եւ երրորդ հիմնական**

**տուեալ իրենց երաժշտականութեամբ:**

**Գիրերոյ յեզուով ոչ միայն կը գծէ ու կը**

**պատկերէ, այլ անոնց մէջ ներդրուած**

**անապական շուշչով կը յօրինէ երաժշտութիւն, կաղապարելով մտածումն**

**ու զգացումը:**

**Հանգստաւած ու խաղաղ տուներ**

**ամէն կողմ ահա**

**Ծրապատուած ծառերով, ծաղիկ-**

**ներով քացմերանգ. (87)**

**Բոլորովին աշում չէ, բայց**

**տերեւներն աշունին**

**Գարնան եւ հուսկ ամառուած,**

**իմաստութիւնն իրենց մէջ (112)**

**Կարեի չէ չխռովիլ կարդալով**

**«Անտառակը» (119), եւ չտարուիլ**

**բանաստեղին հետ.**

**Հոգիս այնտեղ անեցաւ**

**Այդ պուրակին մէջ մինակ.**

**Եւ անկեղծօրէն սրբապղծութիւն կը բուի**

**հարկադրաբար կրնատել մէջբրումը,**

**այնքան փափաքը անդիմադրելի է զայն**

ամբողջութեամբ արտագրելու: Այս զգացումը զապուած' ի զօրու կը մնայ րոյր մէջքերումներում համար:

Ապա, բանաստեղծին զգացական աշխարհին արագախայլ շրջապտոյտը կատարելու պահում: Կարելի չէ զրկուի զուարթացած ակնարկ մը, նայուած մը ուղղել «Օ՛, աղջիկներ» (68) և «Մայրապետը» (97) ժերթուածներուն:

Ու տակաւին կը մնայ խօսի րանաստեղծին հաւատին մասին, իբր ոչ՝ ասուուածարանի, այլ իբր պարզ, սոսկական անհատի, թիշդ այն հաւատին՝ զոր հայը ժառանգած կը մնայ իհեն ի վեր, եւ կը փոխադրէ իր եռլեռան խորս, ուղղակի կապով, հանդիսաւոր արարողութիւններէն առաջ ու անդին, մենաւոր, կամաւոր, առամձնացումով ի՞ր Աստծոյն, հայուն Աստծոյն հետ, որ կը հասկնայ նախընտրաքար, նախապատիւ հայերէն գիրերը, առանց միջնորդի ու միջնորդութեան, հայերէն գիրերու վերածուած աղօքռով:

Հաւատիքի գիրք է այս մատեսնը, փաստուած՝ այն հազոււադէայ ինքնավստահութեամբ, որ բանաստեղծին ուժ կու տայ անեկրայ հոյակերու, - «Երթուադէմը ե՞ս եմ» (100). մատեսն մը՝ որ մեզ կը հաշտեցնէ մեր հոգեկան անցեալին հետ, մեզի քոյլատրելով վերացունել այն հաւատիք, զոր նանցեցր էիմ մեր մանկութեան օրերէն: Սիրոյ այս մատեսնը, սքանչացումի պահեր ընծայող, արդէն կ'եզրափակուի երկարաշունչ մենախօսութեամբ մը - ոչ՝ երկիխօսութեամբ մը, այլ մենախօսութեամբ մը - ընդմէջ արարեալին ու Արարիշին. «Եւ ինձ՝ քազմանեղիս» (250) սրտակեղեք երկար նիշ մըն է բանաստեղծին սրտն արձակուած առ Ասուուած.

Որ կարենամ այսուհետեւ

Փուն աշխարհի մէջէն անցնիլ  
Վըթի՛տ հոգուով, իխոնով անխայր,  
Հասնի Քե՛զի

- Նաւահանգիստ խաղաղութեան:

Ճիշդ է թէ նուաղուն արձագանգներ կը յամենան հոս-հոն, Վահան Թէքեանէն (78), երբ սիրոյ մասին է խօսքը, կամ նղիվարդէն (100), երբ բանաստեղծ Անել կը հոչակէ իր այսուհետեւ անմոռանալի՝ «Երթուադէմը ե՞ս եմ»ը բայց անոնք անխուսափելի արձագանգներ են, որոնք կու գան միշտ հարազատութեան գծով, բանաստեղծէ բանաստեղծ, այլ փաստելով գօրութիւնը կապին, ժառանգութիւն, եւ առողջութիւնը իր երթողական արուեստին, բանաստեղծը ըլլարով նախապատիւ ժառանգորդը ժամանակի խորերէն եկող անկորնչելի աւանդին:

Բանաստեղծի հոգեկան աշխարհին շուրջ այս մտորումները պակասաւոր պիտի մնային, երէ չիշատակինին ազգին ու հայրենիքին առկայութիւնը գրին էջերուն երկայնին:

Այսպէս լիացած՝ խոկումներով եւ յոյզերովը բանաստեղծին, կը վերադառնանք մեկնակետին, գրին բանալիին, եւ կը համեմատենք վաստակը ինուումներուն հետ: Կը ստուգուի՝ ակելայութեան համապատասխանող իր հոգեկան առատածեռնութիւնը, իր ինքնավստահ եւ հասուն կարողութիւնը տրուած խոստումները յարգելու, իր խոստումներու մակարդակին հասնելու:

Ան սրտաց կը բաշին: իր գանձերը բոլորին, զանոնք յանձնելով ժամանակի հովերուն:

### ՆԱԶԱՐԵՑ ԹՕՓԱԼԵԱՆ

(\*)«Խմտանել արեգական», հեղինակ՝ Անել (Կարօ Կարապետեան), Զ6Զ էջ, կը պարունակէ 206 ժերթուածներ, գունատիպ կողք՝ փարիզա հայ արուեստագէտ Կարօ Կարոյեան, Տպարան Սրբոց Յակոբեանց Երուադէմ, 1997: